

# ՅԻՇԱԿ

Հ. Յ. ԲԻՐՈՅՑ  
ԵՐԱՎԱՐԱԿ  
A.R.F. LIBRARY

## „ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ“ ՕՐԳԱՆ

Պ Ե Տ Օ

(Ա Հ Է Ք Ը Ս Ա Ն Դ Ր Պ Ե Տ Ր Ո Ւ Ն Ա Ն )

Հեռագիրը մեղ վաղուց էր գումել մեր անմոռաց ընկերոջ ՊԵՏՈՒ ամբողջ խմբի նահատակման լուրը։ Երկար ժամանակ մենք չենք հաւատում, —աւելի լաւ ասած— չենք ուզում հաւատով սոսկալի իրողութեան, մենք դեռ յսոս ունեինք, որ խմբի մի մասը կարող էր ազատուած լինել։ Սակայն հետզետէ վրայ համող լուրերը այլեւս ոչ մի կասկած չեն թողնում։ Պետօն չկայ, չկան եւ նրա ընկերները։

Պետօն մուաւ յեղափոխական ասպարէզը 1890 թ. եւ որպէս կատարեալ բնաւորութիւն, նսկրւեց յեղափոխութեան ամբողջովին եւ մի անգամից, թողնելով ընդմիշտ խաղաղ ուսուցչական կեանքը եւ ապրուստի կարօտ ճնողներին։ Եւ մտնելով այդ ասպարէզի մէջ, նա առաջինն եղաւ մեր ընկերներից, որ ոս դրեց Տաճկահայատան, ոս դրեց նէօքարի (ծառայի) գերում անագին բրդեայ փափախը գլխին, արէխները ոտներին, կեխտուս, գգգած հագուստով... Վեց տարի շարունակ նա գործեց այստեղ, անտրանունջ կերպով զրկանքներով լիչարքաց կեանքը, մինչեւ որ թշնամու գնդակները վերջ տւին նրա կեանքին։

Ո՞վ էր Պետօն, ինչո՞վ էր նա աւելի թանկագին մեր սրբը։

Կան գործիչներ, որոնք անփոխարինելի են իրենց կուելու հատութեամբ ու անվեհերութեամբ։ Կան այսպիսիները, որոնք լաւ ուժեր միացնող ու կազմակերպութիւններ առաջ բերողներ են։ Կան կրակի մէջ առաջին նետողները եւ այլն... Սակայն կան եւ անձնուրացներ, որոնք իրենց անընկելի ոգեւորութեամբ, անսահման հաւատով ու անկեղծ սիրով դէպի Ս. Գործը՝ յեղափոխական կազմակերպութեան հաստատուն պատասխանն են կազմում։ Այսպէս էր Պետօն, նա իր ամրող գործունէութեան լրջանում մարմնաց եւ լոգեւորութիւն էր։ Ոչինչ չէր կարող նրան թուացնել։ Կեանքի ձախորդութիւնները, լրած հալածանքները աւելի էին ամրացնում նրա ողին, աւելի մեծ ուժով էին նրան առաջ մղում։ Մեծ էր նրա բարոյական ոյժը։ Հարցի-յեղափոխականների չափով չէր կարելի չափել նրան։

Պետօն իր հոգեկան ուժի ամբողջ կարողութիւնը ցոյց տվեց 92 թ. Բոպէապէս վառւած եւ նոյն արագութեամբ հիասթափւած հայ հասարակութիւնը սառն անտարբերութեամբ էր դիտում իր շուրջը։ „Եղափոխական“ կոչւած շատ երիտասարդներ իրենց ծակն էին քաշւել, սպասելով նոր նայան օրերի “նորից ասպարէզ դուրս գալու եւ ուղեր խաղալու”։ յեղափոխական միջնորդուի մէջ լքումն էր առաջ գալիս։ բայց երկրի մէջ գտնաւած “մենաշնորհեալ յեղափոխականները” ոչ միայն երես էին դարձնում նրանից, այլ

եւ դաւեր էին լարում նրա զէմ եւ ամենաստոր միջոցներով աշխատում դուրս քշել նրան վանից։ Սակայն այս բոլորը ոչ մի բոլոյ չէր կարող թուլացնել Պետօնի հոգին։ նա կրինակի եռանդով վերսկսեց իր գործը, հաւաքեց իր շուրջը խակական յեղափոխականներին եւ 93 թ. վերադառնալով կովկասի կարողացաւ իր ոգեւորութեամբ շարժել թմրած երիտասարդութիւնը, նորից հաւատ ներշնչել դէպի Գործը եւ տանել իր հետ մատադ ուժերի անհուն համակրութիւնը։

Պետօն, շխակ, անկեղծ ոգեւորւող Պետօն երբէ՛ք չի մոռանալ մեր երիտասարդութիւնը։

Նա հասաւ իր փափագին։ Նա ընկաւ պատերազմի դաշտում, կուելով մինչեւ վերջին շունչը։ Բայց նա դեռ մոռած չէ Գործի համար, նա կենդանի է իր բազմաթիւ ընկերների սրտերում։

Նրա կմնանի, կրակուս պատկերը գեռ մեր աչքի առաջն է. մեր ականջին գեռ հնչում են նրա վառվուն, ոգեւորւած ճառերը, նրա խմատ ու միաժամանակ միամիտ զիմունները քարացած սրտերին, նրա վրդովմունքը, դայրովթը զըրանց դէմ։

Դու ընկար ընկերներիդ հետ, անվհատ գործի՛չ. ձեր մարմինները պատառ-պատառ, ձեր ոսկորները ցիրուցան են՝ „Հանգի՛ստ սակերացդ“ չենք կարող ձեզ ուղիղել. բայց տեսէ՛ք, ձեր ընկերները ոգեւորւած ձեր հերոսական կեանդով ու մահով, չտեսնած կատաղութեամբ հարւածներ են թափում արիւնաբու գաղանի վլին։ տեսէ՛ք, զաղանը հոգեւարքի մէջ է, եւ հեռու չէ այն օրը, երբ հայ ազգը ցնձութեան մէջ կը մաղթի՛ „Հանգի՛ստ ձեր բազմատանջ հոգիններին, ազատութեան նահատակիններ“։



ՊԵՏՕՆ  
ԱՐԴՅՈՒՆՆԱԴՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

## ՅԵՐՐՈՐԻՍՑԱՎԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ ՎԱՆՈՒՄ

Այսօր (յուլ. 31-ին), առաւտօտեան ժամ՝ 1-ի (ը. թ.) ատեներ կատարեցաւ երկրորդ տէրրօրը վանի մէջ Հայ Յեղ. Դաշնակցութեան տէրրօրիստների ձեռագր Նշանաւոր դաւաճան և մատնիչ ԿԱՐՄՈՒԹ ԱՖԵՄԵԱՆ-ի վրայ, որ յայտնի էր ժողովրդի մէջ Բաշօ անունով։ Ժողովուրդը գոհ է, ափսոն, որ չատկեցաւ։ Գնդակը մէկ երեսը ծակած ու միւս երեսէն դուրս ելած է։ Տէրրօրիստն ազատ է։ Կառավարութիւնն սկսած է խուզարկութիւններ ընել։ Այս դաւաճանին դործերը շատ շատ են, զորս կը թւենք պատեհ առթիւն։

## ՎԵՐՋ ԲԻՆՈՒԻ ԹԵՂԵԼ

Ամեն մի ազգի պատմութեան մէջ լինում են պատմական մօմենտներ, երբ հարկ է լինում. ազգային շահերը, ազգի գոյութիւնը սրի ու վառօդի միջոցով պաշտպանել. բայց այդ մօմենտները չեն կազմում ազգերի համար ինքն ըստ ինքեան նպատակ — սուրը, հուրը նըպատակ չեն. դոքա միայն միջոցներ են և միայն միջոցներ։ Աշխատանք, քրտինք, ստեղծագործութիւն — ահա կենքի նպատակը. նա է միայն գոյութեան կուրի մէջ ապրելու իրաւունք ստանում, ով ընդունում է այդ դաւանանքը։

Տաճիկը տարբեր է նայում։ Համախմբւելով, նա հրով ու բրով ասպատակել սկսաւ Փոքր-Ասիան, ամենուրեք սարսափ ու մահ տարածելով ու վերջապէս Պոլսին տէր դառաւ... Բայց այդ յաղթական մօմենտը չէր կարող տեղական լինել նա միայն ժամանակաւոր էր։ Այդ մօմենտին պիտի յաջորդէր նոր էրա — շինող — ստեղծագործական էրա. այդտեղ տաճիկները պէտք է երեան հանէին իրենց ներքին ոյժը. բայց փոխանակ շինելու-ստեղծագործելու, նոքա յափշտակւելով իրենց առաջին յաղթութիւններով — ասպատակութիւնը իրու կառավարչական սիստեմ յայտարարեցին... Քանի երկիրը տնտեսապէս քայքայւած չէր, քանի հողը ոյժ ունէր ժողովրդի դառն աշխատանքը վարձատրելու, մարդու-կեղեքովի հոգեբանութիւնը թոյլ էր տալիս այդ սիստեմին գոյութիւն ունենալ, յարատել։

Բայց հողը թուլանում է, ժողովուրդը մնանկանում. այդ դէպքում ումնից ես դու մնունդ առնում — ում ես կեղեքում. այդտեղ է սկսում այն կեանքի ու մահւան կուրը, որը սկսւելով նուլ կերպով, կամաց կամաց լայն ծաւալ է ստանում — Սասուն, Զէյթուն, Վան և Նոյնանաւան դէպքեր առաջ գալիս ու վերջապէս Պոլսի արիւնահեղ կուրովն է պսակում.. Դոքա են տաճիկն անդունդ տանողը։

Բայց գուցէ վերջն է սա, գուցէ ահագին զոհեր տալով հայ ժողովուրդը հայ յեղափոխականը սարսափահայր յետ կը նայի ու իր ինքնասպան համարւած գործին վերջ կը դնի. հազար անդամ խենթ է նա, ով այդպէս կը մտածէ։ Այժմ յետ կենալ... Տասնեակ հազարներով տւած զոհերից յետոյ հայը յետ չի կանդնի։ Հալածւած, դազանաբար տանջւած մարտիրոսների՝ մեզ համար սուրբ ուրականները մեզ դէպի կոիւ են կանչում. մեր գժոխացած հայրենիքի զանազան անկիւններում թափած, անպատւած մարմինները, մեր վերաւորւած Մայր-Հայաստանը մեզ՝ ապրողներիս վրէժիսնդրութեան է կանչում — հայ ազդի թեւերը տարածած վրէժիսնդիր ոգին՝ հայաստանի սրտի մէջ կառուցւող տաճարի մէջ միայն պէտք է իր հանդիսուր դտնի... այդ — Աղատութեան տաճարն է...»

Թող տաճիկը սպառնայ ամբողջ մարդկութեանը նորանոր կոտորածներով իր ժողովրդի ֆանատիկոսութիւնը առաջ բերելով և դրանով կարեկցութեան օգնութեան ձեռք մեկնողին արգելք դառնայ, փոյթ չի — հայ ժողովուրդն էլ իր ֆանատիկոսութիւնը առաջ կը բերի — Դարերի ընթացքում նա „ֆանատիկոսութեամբ“ ստըրկութեան լուծն է տարել, այժմ նա ֆանատիկոսութեամբ այդ սարկութիւնը քանդելու, այդ ստրկութիւնից աղատւելու գործն է իր վրայ առել։ Երկու կուղղներու մէջ մի տարբերութիւն կայ — մէկը՝ ֆանատիկոսաբար աշխատում է մարդու ամենասուրբ, ամենանւիրական իրաւունքները ոտքի տակ առնել, նրա մարդկային իրաւունքները խլել, միւսը — մեռնողին վայել ֆանատիկոսութեամբ մարդավայել կեանք ձեռք բերելու մասին է մտածում. մէկը իրեն նպատակ է դրել խեղդել միւսը — ազատել։ Այս կուրի մէջ կարող է հաշառութիւն լինել, այս կուրից յետոյ կարող է հայը յետ կանդնել։ Կանդնեցրէք պատմութիւնը. փորձեցէք կանգնեցնել ժամանակի հոսանքը. կարող էք եւ ինչպէս կարող է հայը յետ կանգնել. միթէ միայն վրէժիսնդրութեան ոգին է, որ հային դէպի կոիւ է մղում. բայց այն պատմական, տնտեսական, կուլտուրական պայմանները — մինչև այդ ընդհանուր պայմանները չվերանան, չկայ հանրային հանգստութիւնն, մինչև այդ ընդհանուր պայմանները չվերանան — հայը չի մտաճիլ անդամ իր եղբօր արիւնով պարարտած հողի վրայ իր գարենոր պարապմունքը սկսել. նա այժմ գերադասում է հացահատիկների փոխարէն ուռւմբ ու գնդակներ սերմաններ որից անպայման Աղատութիւն պիտի հնձէ...»

Կեցցէ՝ Աղատութիւն որոնող, Ճնշւած, Հալածւած, արիւնի մէջ շաղախւած հայ ժողովուրդը,

Կեցցէ՝ հայ յեղափոխութիւնը,

Կեցցէ՝ աղատութեր ոգին։

Աղատութիւն և միայն աղատութիւն։

## Ն Ա Մ Ա Կ Պ Ո Լ Ս Ի Ց

4/16-ին սեպտեմբեր 96 թ.

2որեքշարթի օրը դեսպաններու ներկայացւելիք մեր պահանջները պարունակող պաշտօնական նամակները իրենց հասցնելու պարտականութիւնը ինծի էր յանձնած:

Ժամը 5-ն էր, երբ հասայ իմ ընկերներու ժողված տեղը: Տղերք ուրախ, զւարթ կը պատրաստէին ժամ մը վերջը կատարւելիք յարձակման: Զենքերը բաժնեցան, սակայն դեռ տղերք ամրողացած չեն: տղայոց վրայ սկսաւ թուլութիւն մը գալ որովհետև միմայն ատրճանակներով պիտի երթային կռւիլ և իրենց ընկերներէն ոմանք ալ բացակայ էին, ուստի որոշւեցաւ տալ տղայոց երկ-երկու ռումբ: Երբ տղերք իմացան, որ ումբ պիտի տրւի իրենց, կարծես հերոսներու արիւնը եփ գալ սկսաւ, որովհետև դեռ առաջին անգամն էր, որ այն հրաշագործ երկաթը կը տեսնէին իրենց ափերուն մէջ ու ամենքը քաջալերւած սկսան ուումբերու քափսիւները դնել մին գոտիին մէջ կը տեղաւորէր, միւսը գրպանը: իրարու ցոյց կուտային ըսելով՝ „Ե՛՛, տղե՞րը, այս անգամ՝ փոխանակ ատրճանակներով մի քանիներ սպաննելու, պիտի սպաննենք հարիւրաւոր ոիսերիմ թշնամիներ...“

Վերջապէս, մօտեցաւ վերջին ցանկալի վայրկեանը: Բարկէն-Սիւնին մի քանի յուզի խօսքերով բացատրեց տղայոց իրենց ընկեր վե՛՛ գործին նպատակը: խօսեցաւ նմանապէս Հրաչը: Այդ միջոցին եգիպտացին գոչեց՝ „ատղայք մի վշատիք, պանքը մերը պիտի ըլլայ կէս ժամ վերջը. „Ազատութիւն“ կը պոտանք ու ներս կը մտնենք: սակայն պէտք է դիտնալ, որ Ազատութիւն ըստած ներս մտնել ուզողը մեզմէ չէ, պէտք է ատրճանակի մէկ հարւածով գամել իր տեղը“:

Այն ժամանակ, ու Ազատութիւնը բառը իրենց նշանախու ընտրեցին: Խսկ գալով ինծի Հրաչին տալիք նշանին պիտի սպասէի: Ամենքը սկսան ամուր-ամուր զիրար համբուրել ինչնէր կանցնէին այդ պահուն իւրաքանչիւրի մտքէն: Հասած էր հանդիսաւոր ու վսե՛մ րոպէն: Հրաժեշտ տալ հարկաւոր էր երիտասարդական կեանքի և սիրելի ընկերներու... Ի՞նչ սրտառուէ տեսարան... լաւ է լրութեամբ անցնիլ այդ վայրկենական տպաւորութեանց մասին, որովհետեւ դժւար է ինծի ծշմարիտ գոյներով նկարագրել այդ տեսարանը: Բարձր ու սըրբազան զգացումները, սրտայուզող վայրկեաններու մէջ չեն կարող արտայայտւիլ:

Ըստրւեցան երկու տղայք, որ պիտի յարձակէին Վոյլոտայի պահականցի վրայ: Բարկէն իր ատրճանակները յանձնեց անոնց ու զիրենք ձամբու դրաւ, իսկ ինք մնաց իր երկու ուումբերով:

Տղերք արդէն փողոց նետւեր էին: Ես անմիջապէս իմ տեղը բարձրացայ, տենդային վիճակի մէջ անհամբեր կսպասէի: յանկարծ սկսաւ ատրճանակներու պայթումը. տղերք ներս մտան, պանքի պաշտօնեաները աչ ու դողի մէջ սկսան բէժիի պատշգամը խուժել ոմանք ալ շւարած բարձր պատուհաններէն դուրս ցատկել կուզէին:

Այդ միջոցին արդէն Հրաչը պատշգամը ելաւ ու սկսաւ

սպառնալիքներսվ վար իջեցնել ամբոխը. քիչ մը վերջ թաշկինակը հանեց ու բաւական ժամանակ երերջներէ վերջ ծխնելոյդին կապեց. զիս տեսաւ ու սկսաւ պոռալ՝ „Մրկօ, Մրկօ, պանքը մերն է, շուտով հասցուր նամակները“: Ես ուրախութենէս խենթի նման վար թռայ ու պահապանէն գլխարկ մը ուզեցի, նա մերժեց ու չթողրւց որ դուրս ելլեմ: „Փողոցները պաշարւած է“ կը սէրէ ես բարկացած դարձեալ իմ տեղը բարձրացայ, տեսայ Հրաչը, որ գեռ կաշխատէր պաշտօնեաները վար իջեցնել, ամենքը իջած էին, միայն երկու հոգի կը յամառէին: Հրաչ հրամայեց տղայոց մի քանի ատրճանակ պարպել՝ վախցնելու նպատակաւ: Տղայք պարպեցին գէպի օդը, երկուքը սարսափահար սկսան վար փախչիլ առնիքը (թէռաս) մարդ չմնաց:

Այդ պահուն արդէն խուժանն ու զինուրները պանքը պաշարւած էին ու կը յառաջանային դրան վրայ: Հրաչ իր ձեռքի ուումբովը մօտեցաւ տանիքի եղերքին ու ձգեց ամբոխին մէջ. գոռում-գոռումն էր որ փըրթաւ, շատերը գետին փուեցան, միրաւորները գլուխինին, ոտքերնին բռնած՝ ոռնալով ետ կը փախչէին: Նզին միջոցին հազարաբետ մը կը պոռար խուժանին ոքէսին էրմէնիլերի“ (կոտորեցէր հայերը): Հրաչ զիս գարձեալ տեսաւ միենոյն տեղը ու սկսաւ պոռալ բարձրածայն՝ „Մրկօ“ դեռ հոտ կը գտնւիս, հեռացի՛ր շուտ“: Խեղճը չէր գիտէր՝ թէ ի՞նչ դրութեան մէջ էի: Այս անգամ վար իջայ. հակառակ արդելքներու գլխարկը զրի գլուխս ու դուրս նետւեցայ:

Աչուելի տեսարան... փողոցներու մէջ աստին անդին անշնչացած դիակներ փոււած էին, խուժանը 25, 30, 50 հոգիէ բաղկացած խումբներու բաժնւած, խոշոր երկաթներ, հաստ փայտեր ձեռքերնին գէս ու դէն կը վագէին ու կեաւուր կը վնտուէին, իսկ սատիկաններ ու զինուրներ փողոցները լցեցած՝ բնաւ արգելք չէին լիներ խուժանի ըրած խժժութեանց: Ես յուզւած կանցնէի մէջերնուն ու ձամբաս կը շարունակէի միշտ պատրաստ երկաթի ու փայտի հարւածի մը:

Վերջապէս հասայ այն տունը ուր կը գտնւէին իմ ընկերներն ու նամակները: Երբ սենեակէն ներս մուայ առաջին հարցումին եղաւ՝ „պանքը“: Մերն է, ըսի ու ուրախութեան արցունքներ, սուրբ, բարձրացնող արցունքները սկսան հոսիլ մեր աչքերէն ու անվերջանալի համբոյրներ կը փոխանակէինք մէկ մէկու... Համառօտ պատմելով անցած դարձած դէպքերը՝ նամակները գրպանելով դուրս ելայ. այդ միջոցին կալաթա-Սարայի պահականցին քով նետեր էին ամենամեծ ուումբերէն մէկը, որը 37 զինուր սպաններ էր ու 25-ը վիրաւուրեր. անմիջապէս պահականցի քով գտնւող փողոցները պաշարեր էին, որպէսզի նետող քաջը ձերբական սկսայն նախացեր էր. Ես կողմանակի փողոցներով ելայ շիտակ ձամբուն վրայ. խանութեան գոյներու գոյց էին, փողոցները դատարկ: Մօտեցայ կառավարի մը, առաջարկեցի, որ զիս տանի թարապիա, բայց նա մերժեց. բաւական յառաջացայ, գտայ ուրիշ կառավար մը, բարի մարդու մը երկոյթն ունէր, համաձայնեցաւ: Առանց բառ մը արտասանելու փուեցայ կառին մէջ, որովհետև ոչ հայերէն և ոչ ալ թուրերէն գիտնալ կը ձեւացնէի. կառավարը սկսաւ արագ քշել կառքը: Բանկալմիի առջեւ յանկարծ երկաթի ձողերով զինուածին առաջածիկ թուրումպահներու խումբ մը

մօտեցան կառքիս ու սկսան դիտել և որովհետեւ ես եւրոպացի էի ու իրենց մօտենալովը բնաւ չփրովիցայ, անցան ու ճամբանին շարունակեցին. նոյն դեպքերը պատահեցան նաև ճամբոն, գաղտերուն մէջ ձիւոր զօրքերու կողմէ:

Հասանք թարապիա, չեմ գիտեր ինչ կասկած ունեցաւ կառավարը իմ վրայ՝ մէկէն ի մէկ կանգ առաւ ու ըսաւ—ունս քեզ չեմ կրնար տանիլ գեսպանատունները<sup>11</sup>: Անմիջապէս վար իջայ, վճարեցի ու ճամբու դրի պարտաւորեցայ հիմա դիմել տաճիկ կառավարի ծառայութեան ու անոր միջոցով կատարել ինձ վրայ գրւած պարտականութիւնը: Պարտք կը համարիմ այստեղ ըսել, որ շատ հաւատարիմ կերպով զիս առաջնորդեց:

Դեսպանատունները զիս սիրով ընդունեցին, երբ ամենէ վերջ կը գտնւէի Աւստրիական դեսպանատունը այդ միջոցին կին մը այցետուն մը ձեռքին ներս մտաւ լալով—պոռալով՝ „ամուսի՞նս, ամուսի՞նս“, այդ ժամանակ ես պօնժուուր կոխեցի ու „քօնսիւլ տ'արմենի“ անունը վարտկելով հեռացայ: Այդ գիշեր անցուցի իմ բարեկամներէն մէկուն տունը:

Հետեւեալ առաւօտ, հինգշարթի շոգենաւ նստայ ու անցայ կալաթայ, տղերք արդէն պանքէն դուրս եկեր էին. ոչ բաց խանութե կար և ոչ ալ մարդ, այլ միմայն ձիաւոր զինուորներ ու թիւրքեր, որոնք խօմբիսումք կուգային այցելել, կալաթիոյ աւերակ դարձած խաները ու խանութիւնները նաև պանքը. տեսնելով պանքի վիճակը մէկ մէկու կը սէրն՝ „կիւզէլիմ պանքը խարապէթակլէր“ (գեղեցիկ պանքը աւերակ դարձուցին): Անկից անցայ Պոլսոյ կողմը, ան տեղ ալ շատ խանութիւններ թալանի տրւած ու մի քանի խաներ պաշարւած էին զինուորներով:

Ո՞ւր էր մէկ օր առաջւայ ուրամի Պոլխուը, հիմա տըխոնւր, ամսյի՛ ու դատարկ էր: Կէսօրին յայտարարւեցաւ, որ նվելչափառ սուլթանի շնորհիւ խաղաղութիւնը պիտի հաստատւի՛ ու սկսան Բերայի մէջ խանութիւ փեղկերը կիսով բանալ. բայց ատոնք անհիմն մնուի յօսեր էին: Կէս օրէն մի քանի ժամ վերջ յանկարծ կալաթայ-Սարայի պահականոցի դէմէն ուումքեր նետւեցան, սարսափը մէծ էր, պահականոցի դէմ գտնւող դեղագործն ու իր երկու աշակերտները ձերքակալւեցան, կարծելով որ դեղագործն է պատրաստողը ու աշակերտներն են նետողները:

Ժողովուրդը ցիրուցան իրենց տունները քաշւեցան, ոչ ձայն կար և ոչ ալ երթալ-գալ. այն ատեն շնորհիւ յեղափոխականներու անդորրութիւնը տիրեց...

Միւս օր, ուրբաթ, սուլթանի իրաւաէով կը յայտարարւեր՝ թէ խաղաղութիւնը վերահաստատւած է, բայց երբ Պոլսոյ Դաշնակցական Կեդրոնական Կօմիտէն տեսաւ, որ գեռ խուժանը կը շարունակէ իր ընթացքը, իր յայտնի սպառնական նամակը գրեց դեսպաններու, որով եր կու ժամ միջոց տալով՝ կառաջարկէր դադարեցնել ընդհանուր կոտորածը ու բանտերու մէջ կատարելով տանջանքները և այլն: Եւ որովհետեւ երկու ժամը անցաւ և ոչ մի փոփոխութիւն չէր նկատեր, ուստի հրահանդակ տրւեցաւ մեր տղայոց, որ Սելամ-լքէ վերադարձող զինուորներու վրայ ձգեն ուումքեր, որ իրենց տրամադրութեան տակ ունէին առաջուց: Մեր տղերը շատ ճշդութեամբ կատարեցին ու իրարու

ետեւէ նետեցին մի քանի ուումքեր. անմիջապէս դէպքին վայրը հասայ, զինուորները անմիջապէս պաշարեր էին տունը, կոտրեցին գուները ու ներս մտան, տղաքներէն մին յաջողեր էր փախիլ իսկ միւսը՝ որի ձեռքը ուումքի պայթումէն կտրւած էր՝ ձերբակալեցաւ. պահականոց տարիին տղան, այնտեղ կսկսին տանջանքներ տալ խոստովանցներու համար՝ թէ որոնք են իրենց առաջնորդողները ու ուումքեր տառները. տղան կը պատասխանէ՝ „եթէ զիս սպաննէք, կախէք ու նոյնիսկ կաղով ալ այրէք, դարձեալ ու և է գաղտնիք չէք կարողանար ինծմէ իմանալ. սակայն լաւ գիտցէք, քանի որ հայ մը կայ, ձեղի հանդիսա կեանք չկայ“: Կը կարծէ որ բանտին մէջ սպաննած են տղան:

Հետեւեալ օրը, շաբաթ՝ տեսայ որ Բերայի ու Կալաթայի մէջ մի քանի խանութեր բաց էին ըրեր, կարծելով թէ յեղափոխականներն ալ յօդնած են... չէ, ժամը տասն էր, յանկարծ խանութերը սկսան գոց կիլ, ժամովուրդը սարսափահար պոռպուալով կը վազէր դէմէս արդէն մեր քաջերը Ղաղաթիսյ մէկ քանի տեղերէ սկսեր էին զինուորներու վրայ կարկուտի նման տեղացնել ուումքերը. բաւականին մէծ կորւստ մը զինուորներուն տալին յետոյ, երբ ուումքերը կը չատնին, տղայքը կը ճգեն և կը հեռանան: Զինուորները կարծելով, թէ տղայք նոր պատրաստութեանց ետեւէ են կսկսեն հրացանաձգութիւնը պատուհաններու վրայ, որպէսզի տղերը ըկարողանան մօտենալ պատուհաններուն, երբ կը տեսնան թէ որ և է անձ մը չի մօտենար պատուհանին, այն ատեն դուները կոտըրտելով ներս կը մտնեն, սակայն և ոչ մէկը կը գտնեն, բացի մի քանի խեղերէ, որք այդեղ պատաստներ էին: Տաճիկ զինուորները բաւականին ճարպիկ են հրացանով ապակիները փշելու և շէնքերու վրայ նշաններ թողնելու մասին:

Այսօր էր, որ տաճիկ հասարակութիւնը հասկցաւ թէ յեղափոխականները իրենց դէմ որ և տաելութիւն չունին, այլ միմայն կառավարութեան դէմ. մինչև իսկ իրարու խորհուրդ կուտային չանցնիլ այն փողոցներէ, ուր զինուորներ կը շրջէն առարկելով, թէ հայերը միայն զինուորներուն վրայ ուումքներ կը նետեն:

Թրամիչի մէջ տաճիկ սպայ մը հայ յօյելով կը պատմէր իրենց զինուորներու ապուշ արարեներէն մին: Մզկիթի մը դռան մօտ մօլայ մը տեսնելով, կը կարծեն թէ ծպտեալ հայ յեղափոխական մէկ, անմիջապէս հրացանի կը բռնեն, բայց երբ կարծւած յեղափոխականը գետին կը փուտի ու ալլահ էքպէր<sup>12</sup> կը բղաւէ, զինուորները անմիջապէս կը հասնին մեռեալի մօտ և կսկսին անոր քղանցքները համբուրել:

Կիւրակի, երբ տեսան, որ մինչեւ կէսօր ու և է դէպք չպատահեցաւ, սկսան կէսօրէն վերջը քաֆէները բանալ, (Զմունամ աւելցնել, որ մինչեւ այդ օրերը թատրօն, երաժշտութիւն և այլն բոլորը դադրած էին), քաղաքապետական պարտէզին մէջ սկսան նւագել սակայն եւրոպական ժամը 8½-ին պարտէզի դիմացի շէնքէն ուումքը մը նետելով՝ կը սպաննէք երկու լրտես և մէկ ոստիկան և կը վիրաւորէ երեք հոգի. անմիջապէս ժողովուրդը կը գոցէն, նւագածուները տեսնելով, որ յեղափոխականներու ուումքի ձայնը իրենց թրօմբէթներէն աւելի զօրաւոր է, գործիքները հոն թողնելով

կը փախչին: Այդ օրւան ռումբը տարբեր տեսակէն էր վրան գրւած էր կարմիր գրերով հետեւելը “ A bas la Turquie! Vive la liberté! ”. այս կտորը ուստիկաններու ձեռքը իշխալով, կը կարծին թէ պատրաստողի անունն է վրան գրած, մէջ դիւտ մը գտնողի պէս կերթան դէս ու դէն ցցց տալ ու երր կը տեսնեն, որ գրւած է ուկործանի՛ Տաճկաստան, կեցցէ՛ ազատութիւն” այն ժամանակ գլխիկոր ետ կը դառնան:

Երկուշաբթի Մհե՛-Աճրագործի գահակալութեան տարբարձն էր: Դեսպանները մերժեցին լուսավառութիւն ընել: Տաճիկ կառավարութիւնն ալ կարծելով, որ մէջ յուղումներ տեղե կունենան, անմիջապէս ժողովուրդին յայտարարեց, որ ոչ Ասոփորի վրայ երթևեկութիւն ըլլայ գիշերը և ոչ ալ պայտ թաղերու մէջ, արդէն շատ քիչ տեղեր լուսավառութիւն կար, որոնք աղօտ լրս մը միայն կը սփուէին՝ հոգեարքի. մը հեքի նման: Այդ հազարդիւտ լուսավառութիւն ընդուներուն մէջ կը գտնւէր նաև պարոն դօկտօր Խորասանձեանի տունը...

Ուրիշ տարիներ, որ Պոլսոյ այլ և այլ թաղերու մէջ՝ ժերախութեան, ցնծութեան ձայներ կը լսէին, նամանաւանդ Երլարզ-Քէօքի մէջ ուր բնակող արիւնարբուն, չէր գիտեր թէ ինչ միջոցներով հարեմի հարիւրաւոր կիները զւարձացնել տայ, այս գիշեր ամն տեղ մեռելական խորին ու տախուր լուսութիւն մը կը տիրէր:

## ՆԱՍԱԿ ԵՐԱՊԻՋՈՒՅՑ

3/15 օգոստոս 96 թ.

Համիտիականները Պոլիս սկսած են գնալ: Հայաստանը արիւնով ու կրակով շաղախող այդ գազանները ուռած, գինովցած՝ ձեռք բերւած արատալի յաջողութիւններէն, այս անգամ կը գնան գէպի Վոսփոր, իրենց բարեխնամ հօրը, մարդասէր Համիտին գիրկը նետելու, աֆէրին ստանալու համար:

Այս, Պոլիս կանցնին ատոնք զինուրական-քաղաքական խոշոր պատիւներով. Տառայելու մէծ պոռնկանոցի տնտեսի, արիւնարբու Համիտին:

Լիկէ անթիւ հայ կոյսեր, սպաննել մարդիկ, քանդէլ հրդեհել տներ, հասարակաց հիմնարկութիւններ, ամայացնել գաշտէր և առօք փառօք մարդասէր աշխարհի պարծանքին համար հիւրասիրել շւայտութեան քաղաքին մէջ: Արժանաւոր վարձատրութիւն չէ՞ այս:

Ճիշտ է, ասոնց գալովս նոր ու ծանր պատահական նութիւններ առաջ չեկան, բայց թէ ոխմբի որ մասը նախ քաղաք պիտի մոնէ՛-ի վէճով անանկ բորբոքեցն, որ քիչ մնաց իրարու միս ուտէին. և կուփ ատեն մինչև որ 10 քիւրդ անկենդան գետին չինկան ու ճատ ալ չինքարտուեցան հաշտութիւն գուրս չեկաւ: Որոշումը այն եղաւ, որ 610 քրդերու կէսը և 190 հեծեալ արաբները (48-ը նիզակաւոր) յուլիս 29-ին քաղաք մանեն, իսկ մնացածն ալ յաջորդ օրը բայց որովհետեւ ասպետներու մէծ փափագն էր գնացքին ձակատը գրաւել ետքը մնացած զինուրներուն լոկ բաժին ինկաւ զիրար հրմակելով վազ գալ Ասանկ անկարգութիւններ արդէն արտասովոր չեն և մենք մը կողմէ բնաւ նպատակ չունինք սուլթանին սիրելի հե-

ծելագնդին կարգն ու սարբը քննադատել: Բանը այն է, որ այդ յելուզակները քաղաքին ամեն կողմը տարածելով, սկսան յօյն և հայ առեւտրականներէն առանց վճարումի վաճառք խել—մինչ ներփայ գտնող ստիկանները փոխանակ արգիլերու՝ դժգոհ գէմք մը ցոյց կուտային գրիստաննեաններուն և միւզներուն հաճելի դառնալու համար ալ ոչ մի տգեղ միջոցներէ չէին կուռչանար Փողոցի մէջ քրդերը երբ ոչ մահմեդականի մը հանդիպէին, կը բռնէին ու կը հարցնէին „ հայ ես թէ յօյն ”, մի քանի տներ ալ մտան, բայց նշանակելի վնասներ չհասցուցին:

Օգոստոս 1-ի երեկոյեան, ժամ 5/12-ին (ը. ե.) քրդական հրոսը իրենց ձիերով, արդէն զետեղւած էր Օսմանեան երեք շոգենաւերու մէջ: „ Կիւղէ-Սարայ ” զինորանոցէն նւագարաններով ողջերթ կը մաղթէին բարբարոսի դրօշակը շարունակ կելեկչէր և մեզի ծանօթ գազանները իրենց խոպոտ վայրենի գոչումներով ոփատիշահը զօք եաշայ ” կաղաղակէին: Մուհամեդի գաւակներուն մէջ արտակարգ ցնծութիւն մը տիրած էր, շանութերը բերանաբաց՝ հիացած աչքերով կը դիտէին այդ նեսարանը:

Առութիւնը հազիւ թէ պահ մը տիրած էր, իսկոյն ուռասական զրահաւորէն „ Համիդիյէի մարշը ” լսելի եղաւ չէինք ուզեր հաւատալ առաջին անգամ: Ճիշտ էր, այստեղ բոլոր զինուրական ուռս անդամները կարգաւ շարւած՝ յարգալի բարեկներ կը մատուցանէին ներքինապետի սաներուն և արեւելքի քրիստոնեաններու պաշտպան յորջործւող ցարի գրօշը քանի անգամներ գլուխ ծուց մարդակուլ գազաններու առաջ:

Մեզ կը թէ թէ դիպումատիայի համար ամօթը իր շրջանը բոլորովին անցուցած է.—տեսնել արեան վտակներ, հրդեհներ. տեսնել մահ, բանտ, աբսոր տեսնել կուլուրական ազգերու իսպառ հոգրանումը բնաջինջ լինելը և դեռ խունկ ծիսել այս ամեն չարեաց հերինակին ոտաց առաջ:

Ի՞նչ գահավեժում ի՞նչ անկում:

Անիրաւնե՛ր, գոնէ մի ծածկէր դուք ձեզ մարդասիրութեան դիմակին սակ: Այսօր բիրտ ոյժը ձեր ձեռքը գտնուելով, ոճրագործի, մարդանպանի դեր կը կատարէք, ձեր քմահաճնեքին համաձայն, սուրի և կը բակի կը մատնէք խաղաղ անտեր ժողովարէդները: Ամցէք քիչ մը լիրը բռնակալներ:

Ուրիշ բան չենք մաղթեր այդ բռնակալներուն, մարդային արդարութեան վրէժինը միայն...

Մենք մէր նշանաբանէն չենք շեղեր բնաւ:

Ի զուր բռնակալ-ոճրագործները մէր ձայնը կծւզեն խեղեր, մենք պիտի կումէք, պիտի գոռանք, ու պիտի կրկնենք, անդադար ազատութիւն:

## ՆԱՍԱԿ ՎԱՆԻՑ

10/22 օգոստոս 96 թ.

Երկուշաբթի (յուն. 3-ի) կէսօրէն կսկսի կոտորածը: Հայիմ էֆէնտի կոչւած հազարապետը, որ նշանաւոր եղաւ: Էր Սասունի և Սղերդի կոտորածներին մէջ իր ըրած շահաւակութիւններով և որուն յանձնւած

Էր Այգեստանի պաշտպանութեան գործը, խումբ մը զօքքով Արարուց հրապարակէն անցնելով դէպի կլոր- դար կոչւած թաղը, կը յառաջանայ և հայոց թաղե- րուն մօտենալուն պէս՝ խումբը կը կեցնէ, կը հրամայէ խմբովին կրակ ընել: Բազմաթիւ հրացաններ միաձայն կորոտան: Դա նշան էր, որով պիտի սկսէր վաղուց ի վեր այնքան տենչանքով սպասւած, «Սուրբ Գործը»:

Խսկոյն քաղաքի բոլոր թրբարնակ թաղերէն կատա- ղի թիւրբ խուժանը հրացաններով, դաշոյններով և տա- պարներով զինւած՝ անպաշտպան հայ տուներու վրայ ընկան և սկսան անխնայ ջարդել փշրել կոտորել

Գիշերը կը դադարի շփոթը, բայց յաջորդ առա- ւատ նոր սաստկութեամբ կը վերսկի. թիւրբ խու- ժանը կսկսի յառաջանալ դէպի շատ մը հայաբնակ թաղեր, բայց այժմ բուռն ընդդիմադրութեան առաջ կը փախէ. հայեր իրենց սներու մէջ ամրացած՝ ամեն կողմէ կրակ կընեն և չեն թողուր, որ թշնամին քայլ մ'աւելի առաջ անցնի: Նախորդ օրւայ կոտորածէն կիներն և մանուկները հիւպատոսների առաջնորդու- թեամբ հաւաքւած, կուգան հայոց թաղերը կապա- տանին և հայերը այդ օր գրեթէ մէկ անձի կորուստ կունենան: Վարագայ վանահայր ԴԱՆԻԵԼ ԱՄՐԴԱՊԵՏ փողցի մը մէջ, պահականցէ մը ոչ հեռու կսպանէ զինւորներէ (գիակը փողոց կը մնայ, շուները կը յոշու- տեն, երկու օր վերջ հազիւ կը վերցի):

2 օրեքարթի (յունիս 5-ին) թիւրբ խուժանի վրայ կուգան կաւելանան նաև քիւրդեր և համբիիաներ: Նոր յարձակում բուռն սաստկութեամբ, բայց ինքնա- պաշտպան հայեր արիութեամբ կը դիմադրեն, շատ տա- նիքներու վրայ պատնէշներ շինած էին, արդէն փողոց- ներու մէջ ալ ծառեր կտրելով՝ ճամբանները ճիւալորաց համար անտանելի դարձուցած էին: Թշնամուն անկարելի կը լինի ոչ մէկ հայաբնակ թաղի մէջ մուտք գործել: Այդ օրը կուրել կը շարունակւի մինչև իրիկւայ ժամը Պահ մը կընդհատու, ապա նոր սաստկութեամբ կիւր- սկսի. ամբողջ գիշերը հայերը անընկճելի կը մնան. քիւրդերու և թիւրբերու դիակները կը վերցւին կուսոյն վայրերէն:

Հինգշաբթի (յունիս 6-ին), կուրել նոյնութեամբ կը շարունակւի: Նոր քիւրդեր և համբիիաներ 7-10,000 կուգան, կաւելնան յարձակող խուժանի վրայ: Ամենք կը խօսէին՝ թէ համբիիաներու թիւր ի մօտոյ 15,000 պիտի բարձրանար: Զօրքերն ալ որ մինչև այն ատեն անպաշտօն կերպով խառն կը գործէին խուժանի և քիւրդերի հետ, պաշտօնապէս հրաման կստանան կրակ ընել: ապ ս տ ա մբ ն ե ր ո ւ ն վրայ: Հայեր անվեհեր պաշտպանողական դիրք կը պահեն և անընկճելի կը մնան առանց կորուստ մը տալու, թշնամին միայն կառ- նի իր գիակներ և կը քրկի:

Պարզ է՝ թէ հայերի այս յաջողութիւնը ինչ ոգե- ւորութեամբ և աշխոյժով կը սրտապնդէ զամենքը և միւս կողմէ ինչ լքում և յուսահատութիւն կը պատ- ճառէ թշնամուն:

Այդ օրը կէսօրէն սկսեալ իրերը նոր կերպարանք մը կստանան:

Այստեղի անգլիական հիւպատոս վիլեամս տեսնելով որ հայոց այս աննկուն ընդդիմադրութիւնը կրնայ ինդիրը երկարածգել և թերեւս իր տեսակէտով ան- սորդ հետեւանքներու տեղիք տալ մէջ մտաւ, այցելեց

անպաշտօն կերպով՝ ինչպէս հայոց, նոյնպէս թիւրբաց բոնած քանի մը դիրքեր, ուսումնասիրեց իւրաքան- չիւրի կարողութիւնը և փութեաց ինդրոյն վերջ տալ որ և է եղանակաւ:

Հաւատարիմ պաշտօնեայ իր կառավարութեան նեն- դամիտ քաղաքականութեան՝ ամեն ջանք ի գործ դրաւ հայոց այս օրինաւոր ինքնապաշտպանութեան գործը անտեղի ապստամբութիւն մը նկատելով, զիջումներ ընել հայոց տալ և գործը կարգադրել համաձայն տեղական կառավարութեան պահանջներու: Եւ իր նը- պատակին հասնելու համար ալ մի շատ յարմարաւոր գործիք գտաւ, այն է ամերիկացի բողոքական միսիօնար մաթը Ռէյնոյս, որ վերջերս թիւրբ կառավարութեան և միսիօնարութեան միջև լարւած յարաբերութիւնները բարւովելու գեղեցիկ միջոց մը երեկք ձեռքէ չպիտի թողուր:

Վիլիամս, մսթը Ռ. Ռէյնոլսի միջոցաւ և անձամբ ալ ուրիշի մը խօսելով, լուր զրկեց ինքնապաշտպան հայերու երեք պետերուն և տեսակցութիւն մը առա- ջարկեց, յայտնելով թէ ինքը վեց պետութեանց ներ- կայացուցիչ է, որի հաստատութեան գրաւոր ապացոյց- ներ ունի իր ձեռքը:

Հայերը շատ կը վարանին, բայց վերջապէս աեսակ- ցութիւն կը որոշեն յաջորդ ուրբաթ օրւայ համար: Նոյն ուրբաթ գիշերը կը շարունակւէր կուրել, թըշ- նամին քանի մը կէտերէ միահամուր կրակ կընէր, թէկ առանց ոչ մի յաջողութեան:

Ուրբաթ օր (յունիս 7-ին) ընդմիջաբար կուրել գարձեալ կը շարունակւի: Նոյն օրը կէսօրէն առաջ տեղի կունենայ ժամադրւած տեսակցութիւնը, մէկ կողմէ Վիլիամսի և Ռէյնոլսի: միւս կողմէ Յ հայ պետերու միջէն. անգլիական հիւպատոսը կառաջարկէ, որ այդ երեք անձինք 10 զինեաներով իրեն յանձնեին այն պայմանով, որ ատոնք անվտանգ իրենց տեղն ուղարկւին և կարգ ու խաղաղութիւն վերահաստատւի երկրի մէջ: Հայերը չմերժեցին, բայց պահանջեցին, որ այդ առաջարկը չէ թէ միայն անգլիական հիւպատոսի, այլ նաև տեղուսու միւս հիւպատոսներու կողմանէ ի մի- ասին դրւի իրենց:

Վիլիամս յայտնապէս կուգէր այս խնդիրը ինքը մի- այնակ կարգադրել: Նախորդ օր նա ընդունած էր հե- ռագիր մը, որ կը ծանուցանէր թէ Վահնի մէջ քրան- սիական հիւպատոսութիւն ալ հաստատւած է և թէ տեղուսու կաթոլիկ միսիօնար Պ է ր թ ի ւ Փ ը ա ն ս նշա- նակւած է այդ պաշտօնին, բայց նա փութեաց իրեն հետ առնելով բերել միայն պարսից հիւպատոս Միր- զա-Հիւսէին խան և Ռուսաց հիւպատոսարանի թարգ- ման կարապետ Զ լ ի ն գ ա ր ո վ (հիւպատոս Վաղի- միր Թիֆլիզ գացած էր 2 շարաթ առաջ):

Ինչպէս առաջին, նոյնպէս և այս երկրորդ տեսակ- ցութեան ներկայ էր հայոց առաջնորդ գերապատիւ Տէր- Սէր-Սահակ վարդապետ: Յ հայ պետեր իրենց հետ ունէին երկու երկու զինակիրներ:

Այս անգամ առաջարկը փոխաւած էր. 10-ի փոխա- րէն 60 զինեալ պահանջւեցաւ Յ պետերու հետ: Ա- տոնք հիւպատոսներու երաշխաւորութեամբ կառավա- րութեան պիտի յանձնէին և բարձրագոյն ներողու- թեան պիտի արժանանային և երկրի մէջ կարգ պիտի վերահաստատւէր: Հայ պետեր գարձեալ չմերժեցին

սկզբունքով, միայն թէ մեղ միջոց տևեք ըսին, որպէսզի կարենանք համոզել յանձնել այդքափ անձ, մենք մեր անձերու միայն պատասխանատու ենք: Եւ 24 ժամ մի-ջոց տրւեցաւ այն խոստումով, որ նոր յարձակում չլի-նի մինչև հայոց վերջնական պատասխանը:

Բայց գեռ ժամ 8-ը հազիւ էր անցել և աշա շաբաթ գիշեր. (յունիս 8-ին) թնդանօմներ ըսկ սան որոտալ, հայոց բռնած գիրքերը կսկսին ոմբակոծ-ւիլ: Կատաղի էր կոխւը, ոչ նւազ կատաղի և գիւցազ-նական էր հայոց ընդդիմակղութիւնը. թշնամւոյն գի-ակները շուտ-շուտ կը վերցւէին, կուռզ հայերէն եր-կու անձ միայն նահատակեցան, վիրաւոր մեկ հատ. եղաւ ժամանակ իսկ, երբ թշնամին թնդանօմներ փո-ղոց թողուց և փախաւ. հայեր առանց գժւարութեան ատոնք ձեռք ձգել կրնային, եթէ չկասկածէին՝ թէ դաւ մը չէ այդ, որ կը լարուի զիրենք գիրքերէն՝ վար բերելու համար:

Հայեր ամբողջ 12 ժամ իրենց ըռնած դիրքերու  
մէջ կընդդիմանան այդ ուրբակոծութեան: Կատաղի էր  
կառավագարութեան զայրոյթը: Հիւպատոսներու և միսիօ-  
նարութեան կը ծանուցի բերդ քաշւիլ, և նոր մեծ  
թնդանօթներ վար կիջուցւին բերդէն, Այգեաւան բե-  
րելու համար: Անգլիական հիւպատոսը, որ ապստամբ  
հաերն լնկձնու համար ինք խորհուրդ տւած էր կա-  
ռավարութեան, իբրև միակ միջոց՝ նախ զօրք, ապա  
թնդանօթ գործածելու և որ մինչև իսկ իբրև թնդա-  
նօթաձիգ սպայ զանազան հրահանգներ տւած էր հրե-  
տանեաց գործածութեան մասին: կը ջանայ համոզել իր  
պաշտօնակիցներ և միսիօնարներ կամ ընդունիլ կա-  
ռավարութեան հրաւերը և բերդ քաշւիլ և կամ բո-  
լորն ի միասին համախմբւիլ առանձին տեղ մը և զերծ  
մնալ ընդհանուր և սոսկայի կոտորածէն:

Այդպէս ալ պիտի լինէր եթէ ի մասնաւորի ռուսաց հիւպատոսի թարգման կարապետը բացարձակապէս ընդդիմանար, յայտնելով, որ ինքն պարտաւոր է իր պետութեան ռոջաւեն տակ միան փետք է իր մերօնին շատնքու:

Հիւպատոսներ և միսիօնարներ իրենց տներ քաշւեցան, հազարաւոր ժողովուրդ անոնց դրօշակներու տակ ապաստանեցաւ, իսկ կոիւը կը շարունակւէր կատաղաբար, թնդանօթներ անրնդ հատ կորուտային:

Ուլրակոծութեան հետ սկսաւ նաև Հրձիգութիւն,  
թնդանօթները ուումբերի հետ հրդեհներն ալ արձա-  
կել սկսելով՝ հանգեցուցին այն տուներ, ուր հայեր  
դիրք բռնած էին. ասոր վըայ միայն է, որ զժբախտ  
մարտնչողներ կը հարկադրւին նահանջիլ: Հրդեհ և  
սմբակոծութիւն աստիճանաբար աւելի շարունակւեցաւ  
մինչև երեկոյ: Հայոց բռնած դիրքեր միշտ հրդեհւե-  
լով, հայերը կը հարկադրւին միշտ տեղի տալ և թըշ-  
նամին կը յառաջանայ: Աերջապէս կը համոզին, որ  
ի զաւը է այլևս դիմադրել և եթէ շարունակի այս-  
պէս, քանի մը ժամէն ամբողջ քաղաքը մոխրակոյս մը  
կը դառնայ:

Կունող հայեր հիւպատոսարանաց միջոցաւ կը յայտարարեն կառավարութեան, թէ իրենք զէնքը վար կը դնեն և նոյն օր իսկ քաղաքէն գուրս կելլեն:

Եւ իրօք, նոյն գլշեր (շաբաթէն կիւրակի, յունիս  
8-9) 1500-ի չափ երիտասարդներ զինեալ և թէ ան-  
գէն դուռս կուգան Այգեստանէն երեք պետքրու առաջ-  
նորութիւնմա և մեռ կո ասրձաննան ոչ ոք չի հա-

Այդեստանի ամբողջ հայ ժողովաւրդը ամփութած էր ծ կետերու վրայ՝ Ռուսիայ, Անդլիոյ և Պարսից հիւպատոսարաններ, կաթոլիկ ու բողոքական միսիօնարաց կացարաններ և անոնց գրացի տուններ, որոնց բոլորի վրայ կը ծածանէին օտար պետութեանց գրօշակները Խոկ անպաշտպան քաղաքը մատնեցաւ զօղքերու, Համբուրականներու և Թիւրք, Քիւրդ ու գնչու խուժանի անխնայ աւարառութեան և Հրձիգութեան։ Այս վեճակը տեսեց ամբողջ Զ օր (կիւրակի և երկուշաբթի յունիսի 9-10)։ Կիւրակի Վիլիսամ և Ռէյնոլս Հանրագրի օրինակ մը պատրաստելով Սաադէդդին փաշային կը ներկայացնեն, նա չի հաւանիր. կը փոխեն, երկրորդն ալ չի հաւանիր. Երրորդին Հազիւ կը հաւանի և կը կանչւին Հայ մեծամեծներ ստորագրել կը տրւի և սուլթանին կուղարկւի։ Այդ Հանրագրի մէջ Հայեր Սաադէդդին փաշայի անձնաւորութեան մասին կարգ մը գովեստներ տալէն վերջ կը խոստովանէին, որ իրենց մէջ դրսէն եկած գրգուիչներն էին, որ պատճառ եղան այս ապատամբութեան և տեղի տիւն կարգ մը շիփութեանց և այժմ, որովհետեւ Հեռացել են այդ չարագործներն էին, ուստի կը խնդրեն բաւական համարիլ այս պատիժը և կարգ ու խաղաղութիւն վերահաստատել եալին և այլին... .

ՎԵՀ. ՍՊՈԼԹԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՂՆ ԿՈՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱԾ ԷՒՆ  
ԻՐԵՆԸ ՆՎԱՏՈՎՔԻՆ, ՀԱՅՊ ԽՍԿ ՀԱՍՏՈՎԹԵԼ ՄԱՆ ԷՒՆ  
ԹԷ ԻՐԵՆՔ ՊՎԱՏՈՎԱՌ ԵՂԱՆ Այս ՀՓՈԹՈՒԹԵԱՆՑ: ԲԱՅՑ  
ԿԱՐԳ և ԽԱՂՋԱՊՈՒԹԻՒՆ ՎԵՐԱՀԱՍՏՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱ-  
ՐԱԾՈՐՈՒԹԻՒՆ ՀՈՒՆԵՐ Այդ ԽՈՍՏՈՎԼԱՆՈՒԹԻՒՆ:

Կողոպտւոր շարունակեցաւ և Այդեստանի մի քանի փողոցներ միայն զերծ մնացին կողոպտւէն, մնացեալ ամբողջ մասը, որ կը պարունակէր շուրջը 3000 հայ տուն իսպառ կողոպտւեցաւ։ Այրեցան 600-է աւելի երկյարկ կամ եռյարկ մեծ տներ։ Այրեցին Յայնկոյս-Զորոյ, Սուրբ Յակոբայ և Հայկավանուց եկեղեցիներ իրենց կից գալրոցներով և շենքերով հանդերձ. ամրոց Յայնկոյս-Զորոյ գեղեցիկ ու բանաստեղծական փողոցը, ուր կը գտնւէր նաև Հայրիկի ծննդավայր բնակարանը, իր կից փողոցներով մէկտեղ մոխրակոյտ մ'է այսօր։

Թիւրքերը իրենք ևս կը զարմանան իրենց տարած կողովուածի ու Հարստութեան վրայ, ո՞նչ ապերախտ ժողովուրդ է Հայք, կըսեն, այսքան Հարստութիւն դի-զել չնորհիւ մեր կառավարութեան, տակաւին գժգոհ լինելլ։ 1 միլիօն օսմ. ոսկիէն աւելի կը Հաշւեն Այ-գեստանի տւած նիւթական կորուստը, առանց Հաշւե-յու այրած տուների արժեքը։

Այս ամենը տեղի կունենան Այդեստանի մէջ, իսկ  
քաղաքամէջը կը պաշտպանուի 2էքքէզ հազարապետ ե-  
մին. աղայի շնորհիւ: Մինչգեռ Այդեստանի մէջ հա-  
զարապետ Հաշիմ Էֆէնդիին կը պոռար խուժանին՝  
,,օ՛ն, զաւակներս, կոտորեցէ՛ք առ այժմ, կողոպուտը  
վերջնս<sup>Ա</sup>, անոր պաշտօնակիցը՝ Էմին աղան իր զօրաց  
կրակ ընել կուտայ թեւքը խուժանին վրայ, որ շուշա-  
յին վրայ յարձակել կուզէր և 2 անձ սպանել կու-  
տայ, մի անձն ալ ինքն անձամբ կսպանէ, և իր այս  
կորովի ընթացքը կը սասանեցնէ զամնքը և մինչեւ  
ցարդ գրեթէ անվտանգ կը պահէ շուկան և ամբողջ  
քաղաքամէջը. քաղաքի այդ մասին մէջ մինակ 15-ի  
ամի հայեր կան սպանւած և 120-ի տափ խանութներ

հազիւ կողոպտած, գաղտագողի ետներէն ծակելով:

Երկուշաբթի, յունիս 10-ին աւերիչ խուժանը կը հասնի մինչև հիւպատոսներու թաղերը: Խութաց հիւպատոսարանի դիմացի աներէն շատերը, մինչև իսկ գըրացի քանի մը տուներ կողոպտելէ զատ, կայրւին իսկ: Կացնի հարւածներով խորտակել կուզեն հիւպատոսարանի քովի առներէն մինը ուր ապաստանած էին հազարաւոր անձինք: և որուն վրայ կը ծածանէր որուսաց դրօշակը, բայց չեն յաջողիր և հազիւ յետ կը քաշէն:

Այդ օր առաւոտ, այս սոսկալի արհաւիրքի միջոցին անգլիական հիւպատոսարանէն և ամբիկ: Թիսինարաց տուներէն ու պարակներէն Վիլիամի և Ռեյնոլսի ձեռամբ կը ջոկէին, դուրս կը հանտէին ամեն արու անձեր և կը պահէին միայն կիներ ու տղաներ:

Յայտնի էր արդէն, թէ կոտորածի հրամանը գլխաւորապէս արական սեռին համար էր:

Երևակայեցէք, թէ քանի քանի ներ առ ահի թողին ու փախան, զըհորներ, դաշտեր ու լեռներ ապաստանեցն, իսկ եթէ ատոնցմէ քանիներ կրցան ազատիլ յահւանէ, այդ Աստած գիտէ միայն:

Այդ երկուշաբթի, կոտորածի 8-րդ օրը կէսօրին, կը փշեն մայն աքուստ ին (հանգստեան փողը), աւարառութիւնը և հրդեհը կը դադարին, հայաբնակ թաղերը զինուրական շղթայի տակ կառնէին, մի քանի օր ալ ապահովութեան այդ պահան ները կը շարունակեն խուժանի պահան թողածը: Այժմ վերջապէս մի քիչ կարգ և խաղաղութիւն վերահաստատած կերեի, բայց հայերը նորաշէնի շրջականերէն և հիւպատուներու տուներէն չեն կրնար հեռանալ ամեն տեսակ մասնաւոր գէպքեր անպակաս են:

Տակաւին թիւրք մոլեռանդութիւնը հակեալ չերեկի, վասնզի նախ որ ոփիդայիներ՝ ձեռք չմնկան, ազատեցան և երկրորդ, թէ հայոց տւած անձի կորուստ 1000-ի չափ է, բայց իրենց՝ թիւրքերու կորուստն ալ 500-ի մօտ է: Այնուամենայնիւ մեր տւած կորուստը միայն քաղաքի այս կոտորածն ու կողոպուրը չէ, մեր գիւղերու վիճակն է ողբալի...

Քաղաքի աւարառութենէն վերջ այսաեղէն մեկնող քիւրդերը և համբէները չարիք չմնաց, որ չհասցընէին անպաշտպան գիւղերուն. չուրջ 200,000 հայ ազգաբնակութիւն ունեցող Վասպուրականի ամրոց գործող բազուկները ջլատեցան, փացանք մի քանի օրւայ ընթացքի մէջ:

Այս շաբթօն կուսակալ նազըմ փաշան հրաժարական տալով՝ ընդունեցաւ և տեղը առ ժամապէս նշանակւեցաւ: Ն. վեհ. բարձրագոյն կոմիսէր Սասդէդդին փաշան:

Զինորական ատեան մը կազմած է այժմ՝ ապրուտամբներ և չարագործներ գտնելու և պատժելու համար:

Տեղւոյս կաթօլիկ միսիօնարներէն Պեր-Դիւֆրանս նշանակած է ֆրանսիական դէէկատ: Երկու օր առաջ ալ ուսւաց հիւպատոս Վլադիմիր տեղս հասաւ:

Առայժմ կատարեալ անստուգութեան մէջ ենք. թէ առ երեսյթապէս հանդարտութիւն կըտիրէ, բայց կարելի չէ վասահիլ: Գիւղերէն հետզհետէ հասնող լուրերն ալ շատ սրասամլիկ են:

## ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆԵՐ

(ԵԽՐՈՊԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ)

— Պետութիւնների ներկայացուցիչները ամենամանրամասը կերպով հերքում են այն բոլոր փաստերը, որոնցով Բ. Դուռը ձգտում է արդարացնել իրեն և աղաւաղել իրողութիւնը: Մրանք ապացուցած են համարում, որ քաղաքական և զինուրական պաշտօնեաները դիտել են անտարբեր աչքերով կատարւած իրգութունները և մինչև իսկ գործօն գեր են խաղացել:

Դեսպանները դիտել են տալիս նյոնպէս, որ հայերին հաղածող ամբողը պատրաստւած և կազմակերպւած էր նախօրք:

— Կոտորածները քննելու համար նշանակւած յանձնաժողովը, որը միևնոյն ժամանակ իբր արտակարգ մարմին՝ դատ պէտք է բանայ խառնակութիւն առաջը բերողների դէմ, շարունակեց երէկ իր գործը: 143 հոգու (ատճիկներ ու հայեր) մեղադրական թղթերը յանձնած են դատաստանական ատեանին:

— Մեզու. 4-ին.— Արժանահաւատ աղբիւրների համեմատ՝ դիպլոմատիական մարմին մի քանի անդամները վկայ են, որ տաճկաց պաշտօնական մարմինները մահակներ էին բաժանում տաճիկ խուժանին: Աւրիշները տեսել են՝ ինչպէս մարդիկ մանում էին առանց փայտի ոստիկանատուն և մահակներով զինւած դուրս պրծնում:

Բանւած է Ռոգոստոյի վրայով եկող մի նաւաղիւներով բեռնաւորւած: Պոլսում քննութեան են ենթարկել և աղիւսների տակից մեծ քանակութեամբ ուժան ակ է գտնելը: Նաև մարդիկը բանտարկւած են: Սաստիկ պանիկ է այսօր տիրում Պոլսում ամբոխի մէջ:

Մէկ կողմից լսում է, որ Անգլիական դեսպանատունը կարգադրել է, որ անգլիացւոց առեւտրական տները, իրենց խանութները կողպէն, — միւս կողմից լսում է, որ 5 յոյն է սպանւած: Կայծակի արագութեամբ լուր տարածւեց, որ նորից կոտորածներ են սկսում: Փախչող փախչողի էր: Զարդ ու ճիւացոյ: Շուկաներ ծածկւեցան և պատսպարւեցին տներում: Բայց լուրը չը ճշտեց:

Օտարականների երթեւեկութիւնը դադարած է. վաճառականութիւնը կանգնած:

Հաստ հիւրանոցներ ստիպւած են ծածկւել: Հայկական մասերում սիրտ պատառող տեսարաններ են ներկայացնում, այնտեղ տիրող ծայրայեղ քաղցից: Հաստընակներ զօկւած են, իրենց կերակրողներից:

Սպանների և սոտիկանական կօմիսարների ասելով՝ իրենց ստացած առաջին հրամանները եղել են պաշտպանել միմիայն օտարականակներին: Խսկ հայերի դէմ հալածանքին վերջ տալու հրամանը արւած ե եղել միայն օդուտ. 28-ին, կէսօրից յետոյ: Աւելի խստ կերպով այդ հրամանը կըկնւել է ուրբաթ գիշերը և շաբաթ օրը, որովհետեւ խժդժութիւնները շարունակում էին:

Դաշնակցութեան անձանօթներից լսուրութ է թղթակցութեան և ներառութեան համար դիմել:

Armenie-Gaspar, poste restante, Carouge (Suisse)

Վիեննա, Դաշնակցութեան ազատ տպարան: